



ԳԻՏԱԿԱՆ Փ

ԹԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՑԱՐԱՁԱԴԻՄՈՒԹԻՒՆ

1822 է ց 1890

Գ. ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(Տես յ'Էջ 51)

Եթէ մէկը ուզենայ վնտուել գիտութեան այլ և այլ ճիշդերու զանազան յառաջադիմութիւնքը, իսկոյն պիտի տեսնէ որ շատ գիտութեանց ճիշդ սահմանը գծելը՝ զիւրին գործ չէ. կան գիտութիւններ՝ որոնք չեն կրնար կանդուն կալ առանց մերձաւոր գիտութեանց գործակցութեան. նոյն բանը պէտք ենք ըսել նաև անոնց համար՝ որոց գլխաւոր գործն է այս գիտութեանց մի ևեթ մասնաճիւղը։ Այս ըստածնիս մասնաւորապէս կը ճշմարտի ՚ի Հանքարանութեան։

Հանքարանութիւնը չէ այլ ինչ՝ եթէ ոչ բնարանութեան և բնագիտութեան գործադրութիւնը՝ յուսումն և ՚ի քննութիւն հանքաց։ Հանքի մը վրայ գաղափար ունենալու համար՝ նորա ֆիզիդական յատկութիւնքը կ'աւսումասիրենք, բարդութեան վիճակը (étau d'aggrégation), բիւրեղացման կերպը, տեսաբանական հանգամանքը (tenue optique), յարակցութիւնը, կարծրութիւնը. յետոյ կը քննենք նորա քիմիքական բնութիւնը, այսինքն աեսական և քանակային կազմութիւնը. ուրեմն հանքարանութեան ամէն յառաջադիմութիւն կապակցութիւն ունի ընդ յառաջադիմութեան բնադիտութեան կամ բնալուծութեան, եթէ նոր հանքի մը գիւտին վրայ ըլլայ խընդիրը և եթէ արդէն ձանօթ հանքի մը նոր յատկութեանց կամ մասնական ուսումնասիրութեան։ եթէ արդ լաւագոյն կը ճանշանք

հանքերու բիւրեղային կազմութիւնը և տեսաբանական յատկութիւնքը, պատճառն է որ նախ այժմ շատ կատարելագործեալ չափուց և կը ուղարկինք ունինք 'ի ձեռին. և թէ բնաբանութիւնը զիտողութեան և ուսումնասիրութեան նորանոր և հզօր դրութեամբ զարդարեալ է. եթէ այսօրուան օրս կրնանք ամենամեծ նշգործեամբ որոշել շատ մը հանքերու կազմութիւնը, պէտք է չնորհակալ ըլլանք բնալութեան մեջի ներկայացուցած կատարեալ և նորանոր վերլութական դրութեանց և գործեաց : Ներկայ դարուա՝ հանքաբանական դասաւորութիւնը գրեթէ բոլորովին հիմնեալ է քիմիական բաղդատութեան վրայ . այս բանս յայտնի կը ցուցընէ թէ մրշափ յարդ և կարեորութիւն ունի բնագիտութիւնն հանքաբանին համար: Դարձեալ այս վերջին տարիներուա մէջ յայտնի տեսնուեցաւ՝ թէ որչափ ոգնեց բնագիտական վերլութութիւնը՝ դասաւորելու համար այն հանքերը՝ զրոս դտան ուսումնականք մանրակրկիտ ոճով մը քննելով նորուեկիոյ և կամ Ամերիկայի լերանց խորչերը: Արդէն 1822էն քիչ վերջը Միչերլիս կրցաւ արուեստական կերպով յառաջ բերել զծիթաբար և զիայլաբար գարձահալ հանքաբանին երկրիս պատենին վրայ դտած բոլոր հանքերը՝ կրնան յառաջ դալ նաև բնագիտիտին հարցին մէջ, ջարդ այս արուեստակեալ նմանութիւնը միայն ուսումնական կարեւորութիւն մը ունէր, սակայն քիչ ժամանակէ 'ի վեր գործ ադրական կարեւորութիւն մը ստացաւ: Ամէն մարդ կը ճաննայ այն յարդի պատուական քարը զրո ակնավաճառք յակինթ կը կոչեն: Շաս ժամանակէ 'ի վեր արդէն այս քարին քիմիական բաղադրութիւնը որոշուեր էր. բայց ահա տարի մ'է յաջողեցան այնպիսի յակինթներ շինել՝ որ ամենէն քաջ ակնավաճառն իսկ կը գժուարի առջի բերան որոշել 'ի ճշմարտէն: Յայտնի է թէ դեռ ակնավաճառին գործատան մէջ արուեստական յակինթը չէ հալածած բոլորովին զծմարիտն: սակայն Պ. Ֆրէմի՝ որոյ պարտական ենք այս գիւտը, իւր ամսունոյն համար արուեստակեալ յակինթներէ կադմեալ այնպիսի զարդարանք մը շիներ է՝ որ ճշմարտին ճիշտ փայլն և գեղեցկութիւնն ունի:

Դ. ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Եթէ բնական գիտութեանց շատին համար կրնանք իրաւամբ զուրցել, որ կատարեալ յառաջադիմութիւն ունեցեր են, բուսաբանութեան և մանաւանդ կենդանաբանութեան համար առանց շափազանցութեան կրնանք ըսել՝ որ ոչ թէ յառաջադիմեր են այլ բոլորովին կերպարանափոխ եղեր են: Այս երկու գիտութեանց մէջ ալ առաջ եղեալ նպատակը և քննութեանց կամ դիտողու-

թեանց դրութիւնք՝ կատարելապէս կերպարանափոխ եղեր են այս վերջին տարիներս։ Ճեռանք նախընթաց յօդուածոց մէջ ի՞է մանրացոյցը որչափ օգտակարութիւն ունեցեր էր յերկրաբանութեան։ իսկ ՚ի բուսաբանութեան և ՚ի կենդանաբանութեան այս գործիքին կարեւորութիւնն և օգուտն այնչափ մեծ է՝ որ այժմ անկարելի էր այս երկու ուսմունքը յառաջ տանել կամ հիմնովին ուսանել առանց այս գործայն օգնութեան։ և այս յառաջադիմութիւնն իսկապէս ՚ի պատիւ այս գործւոյն՝ կրնանք կոչել Մանրացուցային յառաջադիմութիւնն ։ Նախ և առաջ Բուսաբանութեան վրայ խօսինք ։ Մանրացոյց գործին փոխեց հիւսուածոց (τίσσις) վարդապետութիւնն ։ Նա գարձեալ թոյլ տուաւ մեզի վերցընել Գաղոտասեր բուսոց գաղտնեաց ժամանակութիւնն ։ օժանդակեց ոյս ուսման մէջ նորանոր մասնաճիւղեր հաստատելու, մանաւանդ Աաղմնաբանութիւնը (Embriogénie).

Դարձեալ մանրացոյց գործին մեզի թոյլ տուաւ ուսումնասիրել զթայտասերս և մեզի ընծայեց իրենց ծննդեան կամ սկզբան բացատրութիւնը, թէպէտ անյուսալի՛ այլ շատ լուսաւոր և կատարեալ կերպով բացատրեց դարձեալ այս էսակաց ծաղիկներու և տերեսոց աճումը և իրենց բեղմնաւորութեան կերպն։ Այս դարութ մէջ այլ ևս չենք գանդաղիր բուսական և կենդանական կենաց մէջ նմանութիւններ փնտոելու վասն զի գործարանական բնութեան միութեան գաղտնաբարը, անշարժ հիմանց վրայ հաստատուեցաւ։ Այս ուսումնական յաղթանակը՝ մանրամասնօրէն և իր ամէն պարագայիւր ներկայացնելու համար՝ պէտք է նախ և առաջ յիշենք խորչային վարդապետութիւնը, զոր աւելի մասնաւոր կերպով գերմանացի տառումնականաց պարտական ենք, և զոր կրնանք համարիլ մանրացուցային աշխատութեանց ամենէն փայլուն արգասիքը։ Այս վարդապետութիւնը որ կընդդրէ թէ զկենդանական և թէ զգուսական կեանսնախ և ասաջ Ելայտէն առաջարկեց տնկոց համար, և յետոյ Շվան կենդանեաց համար Քիչ վերջը Փրինկոսհայմ այս վարդապետութիւնն աւելի ևս ընդարձակեց բուսական աշխարհին համար իւր հմտալից բուսաբանական գրուածոց մէջ։ Յայտնի է ի՞է այս խորչային վարդապետութենէն շատ առաջ անդամաքննական և հիւսութագանական ուսումնասիրութիւնք և հետաքննութիւնք անսպակաս եղեր էին։ սակայն այս ուսումնասիրութիւններէն մէկ մեծ արդիւնք մը չենք կրնար, յուսուլ՝ մինչ դեռ անծանօթ էր այն աարբական և ամենակարենոր զործարանը՝ որ մեծ գեր կը խաղայ բուսոց կազմութեան մէջ։ մանաւանդ այն մամանակ մանրացոյցը՝ գեռ իր այս վերջին կատարելագործութեան չէր ժամանած։ խորչային վարդապետութենէն և ներկայ տեսաբանական գործեաց կատարելագործութեան հրաշալիքներէ առաջնորդեալ բնախոյզին աշքը թափանցեց բուսա-

կանութեան ամենէն ներքին դաղտնեաց մէջ խսկ, և նորա այլհայլ աստիճանները սահմանեց : Այսօրուան օրս՝ ստուգիւ գիտենք թէ ինչ բանէ կը բազկանայ այն նիւթն՝ որ կը կազմէ բուսոց գործարա . նաւորութիւնը – խորշը – և թէ ինչպէս կը մեծնայ և կ'աճի : Գիտենք գարձեալ զեղանակն ըստ որումայս հիւսուածք՝ կ'աճին որոշեալ կտ- նոնաց համեմ մատ, և թէ ինչպէս հիւսուածք՝ աճմամբ, ձեռց և կազմու- թեան փոփոխմամբ՝ կը կերպարանափոխն ՚ի հիւսուածք բարձրա . գոյն դասաւորութեան մինչև որ կամաց կամաց կ'երեայ սոսկ աշաց տնկոյն մարմնոյն կաղմակերպութիւնը :

ՀԱՄԱՌՈՅՏ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՐԱՑ ԲՆԱԿԵԼԻՈՒԹԵԱՆ ՄՈԼՈՐԱԿԱՑ

(Տես յ'էջ 54)

Արեալին գրութեան միւս մոլորակաց մէջ ֆայլածուն, Արուսեակ և լուսընթագը մանրամասն զիտուած չեն . այսչափ միայն զիտենք որոշ՝ որ մթնոլորտով շրջապատուած են, բայց թէ ինչ տեսակ մըթն- ոլորտ է, տակաւին չի գիտցուիր :

Ուրանոսի և Պոսիդոնի վրայ զանց կ'ընենք խօսիլ, վասն զի գեռ ճիշդ հետազոտութիւն մը չէ եղած վրանին: Խոկ աստեղատիպք՝ այն- չափ փոքր են, որ նոցա մակերնոյթը հազիւ մեր գաւառաց մեծու- թեան կը հաւասարին, որով հեռադիտակային զննողութեանց են- թակայ չեն: Միայն երեսակին վրայ կրնանք ուշ գարձնել, ոչ թէ նորա մակերնոյթը մանրամասն հետազոտուած ըլլալուն պատճա- ռաւ, այլ վասն զի արեալին գրութեան մէջ մի միայն մոլորակն է՝ որ զարմանալի և եղական երեսոյթ մը կ'ընծայէ :

Երեսակն երկրիս հեռու է 330 միլիոն մզոն . նորա խտութիւնը 0. 14 է երկրիս խտութեան . ծանրութիւնն 1. 09է . տրամագիծն 8 անգամ աւելի է քան զտրամագիծն երկրիս, և զանգուածը 401 ան- գամ աւելի է քան երկրիս զանգուածը: Որով կրնանք երեսակայել երեսակը մի ահազին գունդ, որոյ մեծութիւնը 785 տնգամ աւելի է երկրէս . և այս ահազին զանգուածը կը թաւալի իւր առանցից վրայ 10 ժամու մէջ, իսկ արեւու շուրջ՝ կը թաւալի 30 տարւոյ մէջ. այսին- քըն երեսակին մէկ տարին հաւասար է մեր 30 տարւոյ, և կամ եթէ մէկն երկրիս վրայ 90 տարի ապրի երեսակին համար երեկ տարեկան տղայ մը պիտի համարուի. այսպէս եթէ գտնուի 27 տարեկան մարդ մը երեսակին մէջ, մեր հաշւով կարելի է ըստ՝ որ նա ականա-